

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Յովսէ է կոյսէր վարպետ դարաստանը :

Յովսէ կայսը խիստ անուանի եղած է՝ թէ բարիք ընելու, և թէ արդար գատաստաններ կտրելու կողմանէ . ու երկուքին մէջ ալ շատ անգամ մեծ վարպետութիւն կը բանեցընէ եղեր :

Ա եննա քաղաքը երիտասարդ ասպետ մը կայ եղեր որ գրեթէ բոլոր ունեցածը չունեցածը խաղի տուեր կորսընցուցեր է, ու վերջապէս ան աստիճանի խեղջութեան հասեր է որ աս մոլութեան ետեւէն ընկնողներուն սովորական բանն է : Երբոր ալ ստակ մը չիմնար գրպանը, ու բան մը չիմնար ձեռքը որ խաղի տայ, մէկ կողմանէ ալ խաղին սէրը վրան տիրած՝ ինքը զինքը կը խարիսքը թէ հա այսօր՝ հա վաղը կը վաստըկիմ ու կորսընցուցածս տեղը կը գնեմ, կը սկսի մոտմտալ ինքնիրեն թէ արդեօք ինչ ձար ընեմ որ քիչ մը ստակ ալ ձեռք ձգեմունորէն բաղդս փորձեմ : Ինքն ալ գիտէր որ արդարութեան ձամբով բան վաստըկիլը ալ իրեն ձեռքը չէր . յոյս ալ չունէր գտնելու այնպիսի միամիտ մարդ մը որ իրեն ձեռքը բան հաւտայ . ուստի ասոր մէկհատիկ ձարը խարդախութիւնն ու խաբէութիւնն է կ'ըսէ : Պատիկուց առած բարի կրթութեանը մնացորդներէն քիչ մը խոհեմութիւն աւելցած է եղեր քովը . բայց մէյմը որ մոլութիւնը կը տիրէ մարդուս վրայ ու սիրտը կ'ապականէ, այնպիսի մնացորդներէն ինչ կ'ելլէ . ուստի ասոր սրտին մէջ ալ մէկ դիէն մարդկութիւնը՝ մէկալ դիէն մոլութիւնը իրարու հետ կոռւելէն ետեւ, վերջապէս մոլութիւնը կը զօրանայ ու կը յաղթէ :

Ո՞էկ օր մը շատ տեսակ խարդախութիւններ մոտմտալէն ետքը՝ միտքը կ'իյնայ ան ակնավաճառն որ քանի մը տարի առաջ անկէ քարեր գներ

է եղեր իր կնկանը համար . կ'ըսէ մտքէն թէ անիկայ բարեմիտ մարդմըն է, զինքը խարելէն դիւրինը չկայ . կ'ելլէ կ'երթայ անոր, խնդրեմ կ'ըսէ, որչափ ազնիւ բարեր գոհարներ ու ադամանդներ ունիս նէ՝ հանէ մէյմը տեսնեմ : Ալ հանէ մարդը . ասիկայ ալ մէկիկ մէկիկ կը նայի կը զննէ, մէյմը մէկուն՝ մէյմը մէկալին դինը կը հարցընէ, խօսք կը բանայ զանազան նորելուք սովորութիւններու վրայ, աս տեսակ գոհարները կերպ կերպ շարելու վրայ, ու ետքը ետքը կ'ապսպըէ, “ Պատնք կը խնդրեմ որ աս ձեռվշարես ու լաւ մը կապես կ'ըսէ . յուսամոր ընկերոջս հաճոյ ընծայ մը կարենամ ընել . արդեօք որչափ ատենէն կրնաս լմընցընելու ինծի տալ, վասն զի կ'ուզեմ որ չկարծած ատենը հանեմ առջելը դնեմընծան : — Բարերը շատ են պարոն, կ'ըսէ ակնավաճառը, աշխատանքն ալ շատ ու դժուար է . կը նայիմ որ որչափ կարելի է շուտ ըլլայ, բայց երկու ամսէն առաջ լմընցընելու խօսք չեմ կրնար տալ : — Ա այ, կ'ըսէ ասպետը . ատ որչափ ատեն է . . . Բայց աս ալ կայ որ կնիկ մարդ ըսածդ զարմանալի բնութիւն մը ունի . ան բանն որ քեզի աղէկ կ'երեւնայ՝ շատ անգամ իրեն աչքին գէշ կ'երեւնայ . ուրեմն աղէկը գիտես որն է . իրեն կը տանիմօրինակները, որն որ կ'ուզէ թողընտրէ . ասանկով տուած ընծաս ալ հարկաւ ընդունելի կ'ըլլայ իրեն : Ա աղը հրամանքդ պատասխանը կ'առնես . բայց ամէն բանէ աւելի իմ ինդիքս աս է որ որչափ կարելի է շուտ ըլլայ, ու շէնքը մաքուր ըլլայ . . . Աս կ'ըսէ ու գոհարները տուփի մը մէջ կը գնէ, մնաս բարով կ'ըսէ, կ'ելլէ կ'երթայ :

Ա կնավաճառը միտքը դրած է եղերթէ ասիկայ ան իրեն գիտցած հարուստ ու հաւատարիմ երիտասարդն է . խաղամոլ ըլլայն ալ ամենեին չգիտնալով, մտքէն ալ չանցնիր թէ կարենայ խարենութիւն մը ըլլալըանին տակը . անոր համար ոչ ձեռնա-

գիր կ'առնու անկէ և ոչ ետեւէն կ'եր-  
թայ :

Ենզգամ երիտասարդը ուրախ զը-  
ւարթ տուն կը դառնայ, ու կը մտածէ  
որ խաբէութեամբ ձեռք ձգած գո-  
հարներովը մէկ խաբէութի մըն ալ  
իր կնկանն ընէ ու ազատի անոր գան-  
գատներէն . վասն զի էրիկը իր գո-  
հարեղէններն ալ առած՝ խաղի տուած  
ու կորսընցուցած է եղեր : Ուստի կը  
տանի ան բերած գոհարները կնոջը  
առջեր կը դնէ ու “ Ա ասկէ ետքը  
գլուխս չես ցաւցըներ քու գոհարնե-  
րուդ համար, կ'ըսէ . ահա քուկին-  
ներուդ տեղը անոնցմէ ազնիւ գոհար-  
ներ : Ես գիտէի որ իմբաղդս բաց է,  
օր մը չէ նէ օր մը կը յաջողի . և ահա  
մէկ վայրկենի մէջ ձեռք ձգեցի ինչ  
որ քանի մը տարուան մէջ կորսընցու-  
ցեր էի . ուստի պէտք է որ ամենէն  
առաջ քեզմէ առածս՝ վաշխովը մէկ-  
տեղ քեզի դարձընեմ : Ինտրէ ա-  
սոնց մէջէն քու սրտիդ ուզածն ու  
մէկդի դիր . վաղը ակնավաճառին  
կ'ապսարեմ որ ուզածիդ պէս շարէ  
ու կապէ : Հիմակուհիմա աղէկ ա-  
պահով տեղ մը պահէ, ու ամենեին  
մարդու մըն ալ բան չգուրցես . կ'ու-  
զէմ օր ամէնքն ալ յանկարծակի տես-  
նեն վրադ աս զարդարանքը,, : Ա ո՞վ  
կրնայ պատմել կնկանն ուրախութիւ-  
նը . խենթ եմ օր ուրիշի բան զուր-  
ցեմկ'ըսէ, ու բանլիքի տակ կը դնէ  
գոհարները՝ պապահով տեղ մը կը պա-  
հէ : Խսկ ինքը մտքէն կը ծիծաղի կնո-  
ջը վրայ, ու կը սկսի ասդիս անդին  
աչք ձգելնայիլթէ արդեօք ինչ ձամ-  
բովկամաց կամաց կրնայ ան գոհար-  
ները ծախել ստակ ընել :

Են գիշերը ակնավաճառին քունը  
տանիր . կը մտմտայ ինքնիրեն,, “ Ա ս-  
ըրածս ամենեին խելք չէր որ մէկ ե-  
րիտասարդի մը ելքեմ այնչափ ստըկի  
բան հաւտամ, կ'ըսէ . բայց մէկ կող-  
մանէ ալ կասկածելու բան չեմ տես-  
ներ . ինչու օր երիտասարդը աղնուա-  
կանի տղայ է, աղէկ կըթուած, ու իր  
պատիւը պահող . թող որ այնչափ

հարստութիւն ունի որ ուրիշի բանին  
կարօտ չէ . ՚ի վերայ այսր ամենայնի  
խրատըլայ ինծի որ ուրիշ ատեն աչքս  
չորս բանամ, որպէս զի այսպիսի ան-  
հանգստութեան մէջ չիյնամ,, :

Ա ուաւօտ կ'ըլլայ, ակնավաճառին  
կասկածները կը շատնան . միտքը կը  
դնէ որ ինքը ելքէ երթայ ասպետին  
տունն ու պատասխանն ալ՝ գոհար-  
ներն ալ առնէ բերէ : Ա պատը ըսել  
կուտայ ասոր թէ Պարոնը դեռ չէ  
ելած . քիչ մը ուշ թող գայ . բայց  
ակնավաճառը միտքը դրած էր թէ  
առանց գոհարները առնելու ետ ըր-  
գառնայ . ուստի պատասխան կը խրկէ  
ասպետին թէ “ Ես ուրիշ հարկա-  
ւոր բան չունենալուս՝ սիրով կը սպա-  
սեմ հոս տեղս որչափ ատեն որ պէտք  
է,, : Կիչ մը ատենէն ետքը կը մըտ-  
մտայ ասպետն որ աս փորձանքէն ա-  
զատում չկայ . սիրտ կ'ընէ, խաբէու-  
թեան վրայ յանդգնութիւնն ու ան-  
երեսութիւնն ալ ձեռք կ'առնէ, ու  
առանձին սենեակ մը քաշուած՝ հոն  
կը կանչէ ակնավաճառը . ու իբր թէ  
ամենեին ան մարդը տեսած կամա-  
նոր հետ բան ունեցած չըլլա՛՝ հան-  
դարտ կերպով մը կը հարցընէ թէ  
ինչ կ'ուզես : Ա կնավաճառը պատա-  
խան կուտայ թէ “ Ոտածեցի որ  
հրամանոցդ աշխատանք չտամ, ուստի  
ես եկայ օր ըսէք ինծի թէ ինչ կը  
հրամէք երեկուան գոհարներուն հա-  
մար : — Դոհար, կ'ըսէ ասպետը զար-  
մանալով մը՝ առանց այլայլելու . ինչ-  
պէս գոհար,, : Ա կնավաճառին երե-  
սին գոյնը մէկէն ՚ի մէկ կը նետէ,,  
“ Ա նչպէս գոհար ինչ ըսել է . հրա-  
մանքդ չէիր օր եկար երեկ իմ տունս,  
ու որչափ օր ազնիւ գոհարեղէն ու-  
նէի հանել տուիր, այլեւայլ ձեերով  
շարեցիր, ու ետքը առիր հոս տունդ  
բերիր օր ընկերոջդ ցուցընես . ու  
շխոստացար օր աս առաւօտ գոհար-  
ները ինծի գարձընես ու միանգամայն  
իմացընես թէ ինչ զարդ պիտի շինեմ  
իրեն համար : — Ես ոչ գոհար գիտեմ,  
ոչ ձեւ, ոչ զարդ . չեմ հասկընար ինչ

ըսել կ'ուզես պարոն , կ'ըսէ ասպետը՝ նոյնպէս անշփոթ ու անխռովլ . կամ ան է որ ցորեկ ատեն երազ կը տեսնես , և կամ ան է որ զիս ուրիշ մարդու մը տեղ կը դնես ,, : Այս որ կը լսէ խեղջակնավաճառը , կը սկսի յուսահատութեան մէջ իյնալ . աչուըները արցունքով լցուած՝ կը սկսի աղաչել պաղատիլ որ Այստուծոյ սիրոյն համար՝ ընտանեացը սիրոյն համար ասսուկալի զրկանքը ընէ իրեն . “ Ունէ որ ան գոհարները ինծի չդարձընես նէ՝ իմ բանս լմընցած է կ'ըսէ . ես ալ , կինս ալ , տղաքս ալ տնով տեղով անօթի կը մեռնինք . մ'ըներ ասքանս . հրամանքդ ազնուական մարդես , հրամանոցդ պատուոյն չիյնար որ ասանկ բան ընես . ես որ այնչափ բարեմտութեամբ վստահացայ վրադ , իմ հաւատարմութեանս այսպիսի հատուցումմ'ըներ : Չէ նէ աս ալ գիտնաս որ Այստուծոյ դատաստանէն չես աղատիր . Այստուած ամէն բան կը տեմնէ , ու չարագործաց պատիժը չուշացըներ ,, : Որո՞ւ կ'ըսես . ասպետը կը ծիծաղի անոր ըսածներուն վըրայ . “ Լամ սխալ տեղ եկեր ես դուն , կ'ըսէ , կամ երազ կը տեսնես , կամ գինով ես և կամ խելքդ կորսնցուցեր ես . ես քեզմէ ոչ գոհար առած ունիմ և ոչ ուրիշ մէկ բան մը „ : Այսավաճառն որ ալ յուսահատած կը սկսի կանչուըուտել , մէկալն ալ կը սկսի իբր թէ բարկանալով ձայնը բարձրացընել , ու իւենթի՝ գինովի՝ յանդուգն մարդու տեղ դնելով , և ուրիշ շատնախատական խօսքեր զուրցելով՝ կը հրամէ ծառաներուն որ սանդուխներէն վար քաշկըուտեն զինքն ու տնէն դուրս ընեն :

Խեղջ ողորմելի մարդը ոչ վկայ մը ունէր , ոչ ձեռնագիր մը ունէր որ իրեն իրաւունքը ցուցընէ . ուստի անօգուտ բան կը սեպէր դատաստանի ելլելը , ու կորսնցուցածը դտնելու ամենեին յոյս չունենալով՝ քիչ մնաց որ խելքը բոլորովին պիտի թուցընէր : Ույմըն ալ յանկարծ ասոր միտքը

կ'իյնայ որ կայսեր դիմէ , ոտքը իյնայ , անոր դատաստանին ձգէ բանը . անիկայ կը հասկընայ թէ իրաւունքը որունն է՝ կ'ըսէ ինքիրեն : Ուստի կայսեր հետ տեսնուելու հրաման կը խնդրէ . կայսրը որ արդէն միշտ պատրաստ էր խեղջ մարդկանց գանգատները սիրով մաիկ ընելու , շուտ մը կուտայ հրամանը , մարդն ալ կ'երթայ ամէն բան տեղնիտեղը կը հասկըցընէ , ու երդումալկ'ընէ ըսածներուն ձշմարտութեանը վրայ :

Լայսրը խեղջ մարդուն երդումէն աւելի անոր արցունքներուն՝ անոր խեղջթափելով պատմածներուննայելով՝ կը հասկընայ որ ըսածները իրաւպիտի ըլլան . մարդ կը խրկէ որ ասպետը գտնեն ու շուտով իրեն բերեն : Այսպետը յանկարծակիի կուգայ , ու կայսեր հրամանը լսելուն պէս՝ ոտքէն ինչուան գլուխը կը սկսի դողալ . բայց շուտ մը ինքն իրեն սիրտ կուտայ , սովորական անվախութիւն ձեռք կ'առնէ , ու բոլոր յոյսը ասոր վրայ դրած որ ակնավաճառը ամենեին ապացոյց մը չունի իրեն իրաւունքը ցուցընելու՝ կայսեր առջեւը կ'ելլէ ու համարձակ կ'ուրանայ բոլոր իրեն վրայ եղած ամբաստանութիւնները :

Կը տեսնէ կայսրն որ անոր բերնէն ամենեին խօսք մը ելլելիք չունի , կը մտմտայ որ մարդ խրկէ՝ տունը տակն ու վրայ ընեն գտնեն գոհարները . բայց որովհետեւ ուրիշ տեղ մը պահած կրնար ըլլալ , միտքը մէկ բարակ հընարք մը կ'իյնայ , անիկայ փորձեմկ'ըսէ : Այսէկ կը մտածէ թէ հարկաւ ասմարդուն կինն ալ գոնէքիչ մը տեղեկութիւն կրնայ ունենալ աս բանիս . ուստի կը հրամայէ ասպետին որ հոն մէկէն աս թուղթս գրէ կնկանը . Ունէ որ զիս կ'ուղէս մակուշնէ աղադելնէ , շատ մը աս նուղիւը բերոշնի յանչնէս ան գոհարնին որ երեկ շըցուցէ տեղի : Այս հրամանը լսելուն պէս՝ ասպետին երեսը պատկը դաւնայ . մէկէն ՚ի մէկ ձեռքը ոտքը կը թուլնայ , կ'իյնայ կայսեր ոտ-

Քը ու գողզը զալով կը խոստովանի իր  
յանցանքը : Իսյց շատ ուշ եր խոս-  
տովանութիւնը . պէտք եղաւ որ յան-  
ցանքին պատիմը քաշէ : Իսկ ակնա-  
վաձառը հոգի կ'առնէ , ու իր չափա-  
զանց բարեմտութեամբը կորսընցու-  
ցածը՝ կայսեր իմաստուն հնարքովը  
փառաւորապէս նորէն կը գտնէ „ :

## ՍՈՒԱԿ

## ԶՈՒԱՐՃԱԼԻ ԴԻՊՈՒԱԾՆԵՐ

Ո-Ղածը լո-րո՞շը՝ լո-Ղածը էլ լու :

Գ-ԵՂԱՑԻՒՆ մէկը գլուխը կախած՝  
դէպ'ի քաղաքը կ'երթայ եղեր : Իշեք  
երիտասարդ նոյն քաղաքէն դուրս  
պտըտելու ելած ըլլալով , առջինը կը  
դառնայ ծաղրածութեամբ կ'ըսէ գե-  
ղացին . “ Ի-արի տեսանք Իմբրահամ  
նահապետ „ : Հարուկը մէյմը կընայի  
երեսը , ձայն չհաներ , իր ճամբան կը  
շարունակէ : Հարկորդ երիտասարդը  
կը դառնայ , “ Ի-արի տեսանք Իսա-  
հակ նահապետ „ կ'ըսէ : Ի-եղացին  
պատասխան չիտար , իր բանը կընայի :  
Ինդիէն մէկալ երիտասարդը ծիծա-  
ղելով մը կը կանչէ . “ Ի-արի տեսանք  
Յակոբ նահապետ „ : Ին ատեն ծե-  
րուկը կանկ կ'առնէ , ու հանդարտ և  
անխոռով կեցած կ'ըսէ անոնց . “ Պա-  
րոններ , իմ անունս ոչ Իմբրահամ է ,  
ոչ Իսահակ , ոչ Յակոբ . ինծի կ'ըսէն  
Մաւուղ որդի կիսեայ . հօրս կորսըն-  
ցուցած էշերը փնտուելու ելեր էի ,  
իրեք հատը գտայ „ :

Ը առ Տարդ ինչոյնչը անուանի էլ չարծէ :

Տ-ՂՈՒՆ մէկը թութակի մը հետ  
խաղալ կ'ուղէ եղեր . “ Ո՞ի , որդեակ ,  
մի դպչիր , կ'ըսէ իրեն մէկը , կը կտցէ  
զքեզ : — Ինչու համար , կ'ըսէ տղան :

— Ա ասն զի քեզ չիձանցնար : — Լ՛Հ ,  
կ'ըսէ տղան . զուրցեցէք իրեն որ ես  
կարապետն եմ :

## Ա Ռ Ա Կ

## ԹԱՆԱՅԻ և Ա-Կ-Ա-Յ :

## ԸԱՅԱԽՈՎ ԹՈՒԹԱԿ

Ասէր ցիսանակ  
Որ մարեաց 'ի պար  
Ճեմեր ճոխաբար .  
“ Ցեղը տաղտուկ 'ի ձայն  
Ըզոյն կըրկնես բան ,  
Ցայդուկ ցերեկոյ  
Զքոյդ ի-հո-ւէին :  
Ես գունակ գունակ  
Լեզուաց եմ գիտակ .  
Խօսիմ գաղերէն  
Եւ անդղերէն .  
Իսկ գու զքո նըւագ  
Ճանաչես միակ ,  
Եւ թէ քաջ երկու .  
Կ-հ-ի-ո-րու-կ-ո-ի-ո-” :  
Կըրկնեաց և խօնակ  
Անդրէն առ թութակ .  
“ Ըզգօն քան ըզքեզ ,  
Ոչ ուսանիմ ես  
Զօտարին բարբառ .  
Իմոյս կամ պատկառ .  
Լաւ ինձ քան զու քոյս  
Իմ ի-հ-ո-ւէին :  
Պրշնող պատանի ,  
Ըզքէն բան լըսի  
Թէ խօսիս գու յար  
Ի լեզուս օտար .  
Իսկ ըզմեր բարբառ  
Ոչ գիտես 'ի սպառ .  
Ուսիր լաւ ըզքո  
Նախ ի-հ-ո-րու-ի-ո-” :

## Մ-Ա-Յ-Ի և ՕՅ :

Մ-անկան նիրհելոյ սիզաւէտ 'ի վայր  
Ըզպարանոցաւն օձ գալարեալ կայր .  
Հայրն իբրև ետես , ըզնետ մի կը շռեաց :  
Զօձն ըսպան անդէն , զորդին ազատեաց :

Յախաէն գարշեսթիր , ո՛ նախանձայոյզ ,  
Բայց յախտաւորէն մի բնաւ տացես խոյս :